

ունեցող հասարակութիւններն մին եղած է: Այս  
մասն ապացոյց են պետք գիտողութեան առ-  
նուած պարագաներ, եւ մասնաւոր 1848 թւ 1865  
թուականներուն բարարին մեջ ճարակող հնդար-  
տէ մեռնողներու մասին հրատարակուած պաշտօ-  
նական եւ առժամանակ վիճակաբար թիւներուն: Ար-  
դէն այլեւալ հասարակութիւններուն մէջ եղած մէ-  
արմատացած կարծիք մ'ալ մեր բասծը կը հասաւա-  
տէ. ասոնք համաձայնակա ախտ մ'երեւան ենք  
ատեն այլոյն կը բորհին եղիր թէ երբ Հայոց մէջ  
սկս ճարակի, բնակիսարար ամենն սասաւացած  
ժամանակ, ալ անհետանալու տօնեցած է: Սակայն  
առանց առանց ալ ոչ ոք կիրայ ժխտել մեր բասծն,  
թէ թէ յիշենք մայսի՝ թէ 1814ի ժամանակի միջա-  
ցին, որ ամէնքն ահարեւին ու ալքտասին կը լինի:  
այս ինչ ամէն հասարակութիւններու մեջ բանի մէ-  
ամուսնար միջնորդ շարաբար իստուածներ կ'ընէ, հայ  
հասարակութեան շախի 200 հրաւոր կորուս մը  
կը պատճառէ, այսինքն 10%, անհանու հորուս  
մը բարգաստութեամ այլ ժամանակին, երբ փողոց-  
տէջ մէջ ամէճը ամայութիւն մասնաւոր համաժա-  
ռաւու: Ինչ որ ալ ըլլայ, առողջ ապրի եւ երկրա-  
պրի և մարդային ազգի ամէն շանքերուն եւ կական  
նպաստակի է, եւ առ այս նպաստակ քիչ շատ մա-  
տենաւ, բարեգաստին զարդարուած է անշնչը շա-  
ռաւաց վեցին կորյանը հասաւ մնենք:

Աւր յիշուած ապդային հաստատութեան  
ներէն զառ Զմիւնից կապիւն ունին ուրեց պէս  
պէս հաստատութիւններ եւս, ոչ թէ ապդային  
վրայութեան իբաւասութեան ներըեւ, այլ անկէ  
անկիւ մասնաւոր ընկերութիւններու տնօրինու-  
թեան տարի.

Ըլապէս Արեւելքն ու ոչոսինը բարձրվորեան  
ընտրելացի մասն ժամանակութիւնն տեղին է,  
արդի քաջապահիթութեան պահանջննան համա-  
ման՝ որ Կը վայրէնէ օգտագործն համբայաննին,  
թղթախաղը՝ տեսակ տեսակ եւ ամեն լեզուի լրա-  
գիրներուն եւ պարբռական թերթեքունու, պարա-  
հանդէսն ալ լուս հրատասակիթներուն եւ այլն եւ իրօց  
ալ թուղթ, լուսաիրներ, թերթեր ու այլն այլ խա-  
զեր, պարեր եւ ընկերական խմբեր հետոշէնք ի-  
րենց կարգիր մշոն նորածին հրատարակոց մը Կը  
դրառան ակիրի բաժանուներն են, որոնց տարկեան  
5—6 օսմանեան սուկոց բաժնեգործեանն մը փո-  
խարեն կ'անցըննեն հոս իրենց օրուան հանգառեան  
ժամանը ըստ կանուարութեան արանջնորու մէջ։  
Ծնկիր տարեկան ծախին է 5—600 սուին, որ բա-  
ժանութեանը սուր ըրոց միայն կ'համբայութիւն

Հայ ընթերցագործն աւելի մասով, բայց աւելի հօքան այ հաստատութ թիւն է. քանի տարիք կը զյութիւն առնի այս ընթերցագործն, որ պայել լը պայինք Կ'ընդունենին՝ բաւական թ մագարնիք մը գրեաց հետ յամախորդներու ընթերցան Ֆառարիան:

Ներ է այս ամեն հաստատութիւններ օդիու-  
նիոյ հայ հասարակութեան բար պաշտաման, ուս-  
տամասիրական, գթ աստվածան, եւ յառաջանին  
կան զգացման մէկ մէկ կրթ ողներ են, կան այլշա-  
պէս նկարագրութեան բար, որուն իրադիր կարգին  
այս գույքից հանգանակութեան մէկ բարպարական

յշշատակարաններ են: Աղդաբարձր-Ընթրունիքը՝ կազմուած ութ տասն առաջնակարգ ազգայիններէ, իբր երեսուն տարեկ ի վեց տասնկ հրանաներու, սպանին աննշն որոնք ազգային համապատասխան չեն կըսաւ շիմել, և աստիճանուննեւ իրենց ընտանեաց ծոյն մասը, քրչէն, գեղ և մինչեւ իսկ առևտու կը զփէի: Եղուագենքն հանգանակած գրամով: Ընկերութիւնը 7-800 լիլայի դրամաբարութ մ'ալ ունի, որու մեծագոյն մասն ազգային արդիզ գրառաւու է Հայութանական, թէւ առաջ կը վաճառի: Հնացած Ընկերութիւնն, քանի ծե երթարարների բարկացած երեսիցեած գործ մ'ունի, ուս ուսումն կը ստանան շափական անձնին, որոնք ժամանակին դ'գործ չեն յանախած: Հոգուած Ընկերութիւնն ազգային արտավայրի է կիրառութ Ընկերութիւնն համատափալու օրիգինաց ընկերութիւններ են, որոնք ուսումնական եւ միանգանցն զթ ասիրիական հաստատութիւններ են: Զարդ կ'առնենք յիշն ուրիշ քաղաքներ եւ ընկերութիւններ եւս, որոնք միւսնոյն նպատակներու: Կը ծայցեն:

Թ. ՃԵՐԱՎԱԿԱՆ

## ԱԶԳԱԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԸՆԴԱԳՈՒՅԹԻՐ ԵԿ ԱՐԵԼԺԱՌԻԱՆԴՆԵՐ

Գարբաներէն Ausland աշխարհագրական  
թէրթին մէջ (1889, էջ 807—9) Բ. Ֆոն  
Սայմոն (R. Seiditz) ասլախով իշխանն եւ  
Աշխանկի ժողոված հայ տաճներէն եւ անեց-  
ծուածներէն յառաջ կը պահէ գրիթէ երկու  
ամբողջ երես։ թէ պաճներն եւ թէ առեղջ-  
ծուածներն հայերէնէ ի ուստ, եւ ասէք ի գեր-  
մաներէն անցնելով՝ իրենց պարզութիւնն ու բնա-  
կանութիւնն սոս բառականին տուժած են։

ሰተዳደሪያዎች

## ԳԱՐԱԿԱՆ Ի ԳԵՐԱԿԱՆ

Հանդ Փողիկ (Hans Pohlig) երկու տարի  
յառաջ Illustrierte Deutsche Monatshefte լրա-  
գրոյ մշտագրակ (1888, էջ 57—68,  
1890—1899) ստորագրութիւն գրած է պա-  
րունակ Տիգինի եւ Երիւանի վայելն գեպ է հա-  
մասցին Պարտասարան ըրած ուղերձութիւնն է:  
Սցյա յօդուան աւելի յանկացչէ եղած է ինը  
Համ գեղեցիկ պատճեններուն, որմէ յիշեալ

\* Von Batum über Tiflis und Erivan nach Nord-Persien. *Ztschr. f. Ethnogr.*, 1889, 47, 264.

տեղեաց մնակաց տարածերը կը ներկայացընեն :  
Մէգի համար հետաքրքրական են երկու Տիղեցիների հայ օրիորդներու պատկերներն հանդիսական օրերու . յառակ տարածով :

Յօդուածիս մէջ չեղնակը կը ստորագրէ համաստի։ Պամուճի գեղեցիկ դիմքը, բնակիչները եւ քաղաքին արտաքին երեւոյթն, բնականապէս ամենահասարակ իրեն իրեւն նոր եւ զարմանալի բան յառաջ բերելով։ Պամուճն էր իրեմայ Տփիլս, որոյ դիմքը շատ նկարագոյել կը գտնի, թէեւ պաշտամալ երեւ ինսներ։ Այսուհետեւ կը յիշատակէ այլազն եւ պայման բնակիչներն անցողակի, «որոնց մէջն, կըսէ, ի վեր կը բարձրանան Եւրոպակի եւ Եւրոպացոց նմանող Հայերն Ասպէ իրեւն վաճառական՝ Տփիլսի մէջ առաջն դիմք կը կատարեն, եւ նցյն խակ մամուն ըստ մասին իրենց ձեռքն է։» Յօդուածիս շարունակութեան մէջ չեղնակն երիւան, Բաշնորաչէն, Կախիչեւան եւ պայն քաղաքներէ անցնելու ամենին անցողակի կը յիշէ Հայոցի քանի մը շատատանատաւար անոնք է, ինչ մանաւորի դամբիրի հնեւագրասան Հայ պաշտամունքն Ալեստամանի հիւրասէր ասպանականութեանը կը ստորագրէ, որով կը վերանայ, յօդուածն։

ՀԱՅՈՒԹԻՒՆ

ՅԱԻՆՈԿ ՀՐԱՄԱԳՐԱԿԱՆ ՓՈԽՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Համին 1888 Կոյ. 1 աճդրի հանուեցան  
ի Միլան Նշանաւոր Խոալպացի գրամագիրի մը  
դրամագիտական ժողովածոյն: Այս ժողովածոյնին  
ցոցակը նոյն տարբեն Հրատարակեցան կանկան:

Ասոր մէջ էլքը 35 (թիվ 428) կը գտնենք  
քանի մը տուուածական հայ դրամաներ. ասմինք  
երկու հատ Լեռնա ք.ի արծաթի քրամ, գրամ,  
ձեւալ նշոյնին մէկ արծաթի եւ մէկ պղնձի գա-  
հեկան. նշոյնին հատ մը Հեթման պղնձի գա-  
հեկան, երկու հատ Հեթմում եւ Զապէլ գա-  
հեկան արծաթի, եւ հատ մ'ալ Հեթմում եւ  
Քէյլիսիւրէվ հայ արաբական արծաթի դրամ:  
Նոյն ցոցակին մէջ կայ Արևելեան այլ վելայալ  
ապէ եռու գրամագիրէն զայ հատ մ'ալ Վարչաբա-  
գրաման ք. թագաւորին արծաթի դրամի:

<sup>4</sup> Catalogo della Collezione d'un distinto numismatico, Firenze, 1888. *455.* *455.* *155.* 1889. *455.*

ԳՐԱՄ 8044. ԶՄՁԿԱՑ

የኢትዮጵያና ከዚህ በቻ የሚከተሉት ስልጣን የሚያስፈልግ ይረዳል፡

Յովշաննէս ծնաե է 926թ ի Հերապոյին  
քաղաքի Ծոփաց աշխարհնիս: Երիտասարդ հա-  
սակին մէջ Բիւզանդիկնի Կիլիկիու Փոկաս կայ-  
սեր ծառայութեան մասն էր եւ Կայսեր ընտչե-  
մարգար կը պահպատեա: Սասի է նաև բնակչու-  
թանաւուն: Այ միջոցի Կայսեր կին ճետպահնե,  
Յովշանն, Փայ ունեցած մողեկին սէրէն, սպան-  
եց զնիկիփոր եւ առաջ զՊովշաննէս: Եթ որց  
կաստերական գահը բարձրացաւ (969) Յովշանն  
կայսրութեան ժամանակ մեծամեծ յաղթութիւն-  
ներ գործեց Յովշաննէս արշաւելով բնդգեմ  
Ռուսաց, Բուլղարաց եւ Արաբացոց. որով զօ-  
րացցց Բիւզանդեան կայսրութիւնը: Յովշաննու  
մասն, սրբամէլիք է. — իբր անհաւասարիմ  
սինեակատեա Վասիլ' թունարից զինք 976թ:  
Զմէկիկ Կայսր սեպհական զրամ եւս  
սպանեց առաջ է:

Այս արծաթեայ զբամեն հատ մը ձեռքս  
հասաւ, Քրամիկ մը մեռմէեամբ, Գելուխտ տաս-  
նցիք մը հասութեամբ եւ երկու կրամ կշռով։  
Առաջին երեսն կենդրութ, շղթանիկ մը  
մէջ թագ ի դուռ պատճերաւ կը տանուի  
Ենցիանան անձնին (voste) գյուղան երկու կող-  
ութեան, որ արծեաւ այն շղթանիկն մէջ, կը կարդա-  
առին եւ անձնան հանուան զոր տառեա։

$$\frac{I-A}{\omega - h} \quad ('l\omega av)$$

Ծըշանակիս չըրս կողմը չըրս փոքր խաչ  
կցուռած է։ Ծըշանակէն դուրս, մեծ ծրաբողորին  
մէջ կր կարտակը.

+ HSVS XRSZVS HICA

այսինքն. Իησոս Քրիստոս (Յիսուս Քրիստոս, առնելով): Կա նեղուակեան եռումն աւատական է:

一四三

+ wAhh

CH. XV. AVZG

## RAT' eVS.

bASILEVS

RuMAIw

այսինքն. 'Ιωάν(υης) ἐν Χ(ριστ)ῳ αὐτοχράτ(ար) εնսεթ(իշ)թառւենց Պապալ(վ). (Յայնանեւ քրիստոնէական բարեկարգութեան ըստ Առաքելական Եկադասութեան Համապատասխանութեան):